



ՀԱՅՈՒԹՎԱԿԵՐ

1891

ՍԵՊՏԵՄԲԵՐ

## ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

### ԸՆԴՀԱՎՍ ՌՈՒՍԻՈՑ

Ուսումնական գաղցիացի ուղեւորն Շանդր անցեալ տարի իր պետութեան մաս նաւոր յանձնաբարութեամբն ու նպաստիւ նոր ուղեւորութիւն մալ ըրաւ ի կովկասեան գտառասն, նպատակ ունենալով այն կողմերու ազգաբնակութեանց վրայ մարդաբնական քննութիւններ, Այս վերի ուղեւորութեան մէջ՝ ընկեր ու ներ եւ աշխատակից նաև զոհիկն ամսամին:

Արդէն գանձալով ի հայրենին ի լին, կը պատրաստուի Շանդր իր տեսութիւններն ու գիտողութիւնը պատկերացրտ ճախ տպագրութեամբ հրատարակել, եւ որ մեծապէս հետաքննական պիտի ըլլան նաև մըր հայրենեաց եւ ազգին նկատմամբ: Հետեւեալ էջերն իր Տիկնոջ Հանապարհորդական օրոգիրն կամ տպաւորութիւններն են, զորս կը հրատարակէ ի Tour Du monde հանդիսի, յարմէ քաղելով կը թարգմաններ:

### Ա.

Եղիսաբերուպոլիս և իր Ակադեմիայի բագուա:

**Կ**Այիկ ԱՍՈՒ մայրափաղքին մէջ իրեք եօթնեակ կենալնէս ետք, ի 24 ապրիլ, երկոշաբթի օր՝ անձրեւային և տղմալից օգովից զգեկառաց կէտիշերուան ընթացքով կը մեկնինք երթալ, Եղիսաբեթապոլ, Թիֆլիսի մեր քանի մի ընտիր բարեկամաց ընկերակցութեամբ. բեռները իվլաքի կայարանը ուղղեցինք, ուր պիտի երթայինք մենք ալ՝ շրջագայութիւննիս կատարելէն եաքը:

Առաւոտեան ժամը վեցին հասնելով յելիսաբեթպոլ, երրոպա

կոչուած պանդոկն իջանք, որ խեղճ ու աղտեղի կրպակէ մը տարբերութիւն չունի:

Ելիսարեթպոլ, զանձակ կամ լէնճէ ըստ Հայոց, համանուն գաւառին գլխաւոր քաղաքն է, 170 հազարամեղը հեռի ի հարաւոյ արևելից Թիֆլիզի, կանճա-չայի վրայ որ կը թափի ի կուր: Մ'ետասաներորդ գարէն ի վեր այս քաղաք շինուած էր, այժմեան գիրքէն քանի մի հազարամեղը հեռի: Ժողովրդական աւանդութիւն մը մեծին Աղեքսանդրի կ'ընծայէ անոր հիմնարկութիւնն, մինչ մակեդոնացի աշխարհական երրէք այցելած չէ կուր գետոյն և հովտացը:

1235ին Մողոլք տիրեցին Գանճակայ, յետոյ Պարսից իշխանութեան հպատակեցաւ, և զրը պահեցին մինչ ի 1804. այն ատենն էր յորում Ռուսք Ցիցիանով զօրապետին առաջնորդութեամբ տիրեցին քաղաքին, և կուցին Եղիսարեթուպոլիս՝ ի պատիւ եղիսարեթ կայսրուհայն կնոջ Աղեքսանդր Ա կայսեր:

Եղիսարեթպոլիս՝ բաց ի Ռուսաց և իրենց համար շինուած նոր թաղէն, պահած է իր հին պարսկական նկարագիրը: Պատի աղիւներով կամ հողակերտ տուներն՝ շրջապատեալ ի մարգաց և ի պարտիզաց, բոլորովին ասիական կերպարանաց գրոշմն ունին: Դժբաղդաբար՝ բազմաթիւ են աւերածք և աւերակք՝ թէ ի քաղաքին և թէ ի շրջակայն: Աղդաբնակութիւնն՝ քսան հազարէն աւելի է, և մեծագոյն թիւ կազմուն՝ թաթարք են:

Երեք ժամ բաժնուած է քաղաքն յորոց մին բուն ասիականն, ուր Պարսից և Թաթարաց բնակութիւնք են. միւսն Հայոց, առջինէն քիչ զանազանութեամբ, իսկ երրորդն է եւրոպական թաղըն: ի շրջակայն անմիջապէս կան պտղատու ծառոց պարտէզք, սյոդեստանք. և հողային արդասարերութիւնք են ցորեան, բամպակ, ծխախոտ, առաստութիւն խոտոյ, որով մեծապէս կը գիւրանայ տեղացւոց ձի և կենդանիք մնուցանելը:

Քաղաքիս ամենէն աւելի նշանակութեան արժանաւոր բաներէն կրնան սեպուիլ փառաւոր սօսի ծառերն. կան նաև բազմաթիւ ուռենիք: Թէ առաջիններուն և թէ ասոնց վրայ՝ եղանակիս մէջ անհամար են սարեակը և ադուաք: Այս վերջիններս գործունէութեամբ կը պարապին ի շինութիւն իրենց մեծ բոյներուն, յորոց ումանք արդէն աւարտած՝ կը ծածանին ծառոց բարձր ոստոց վրայ: Մ'եծարուած ու ինամքով պահպանուած ի բնակչացն, աներկիւզք են ու գրեթէ մեր աշաց առջև կ'աշխատին:

Ամէն բանէ առաջ մեր մոտադրութիւնն կը գրաւէ պարսկական գեղեցիկ մզկիթն զոր յամին 1620 շինել տուած է Շահարաս թագաւորն: Մուտքը՝ որ Մէյտան կոչուած հրապարակին վրայ

կ'իյնայ, երկու կողմանէ մեծ ու բարձր մինարէներ ունի. Դռնէն ներս մոտած ատենդ՝ գեղեցիկ բակի մը մէջ կը գտնես ինքզինքդ՝ զարդարուած մեծամեծ սօսեօք, և յորոց ի միջի կը բարձրանայ չէքը:

Գաւթին չորս կողմն են մոլիմանաց դպրոցք, յորոց ի մին կը յաճախեն թաթար պատանեակը՝ որ փութաջան և ուսումնասէրք կը թուին, և դասերնին կը սերտեն ետեւ առաջ շարժելով, իրենց ուսուցչին աչքին առջև՝ որ փաթթոց ի գլուխ և ակնոց յաշս մեծարելի անձ մ'է:

Մ'յոտանի հրապարակին մերձաւոր փողոցաց մէջ Պարսիկք և Թաթարք բողոքվին հինայիւ ծեփուած վեր վար պարապորդք կը շրջին, ձեռուընին եղած համարչին հատիկներն դարձընելով:

Վաճառանոցը նշանակութեան արժանի հանդամնք մը չունի. այլ են ինմա այլ եւ այլ տեղական սպառելի նիւթք, և որպէս ի թիֆլիդ՝ նմանապէս նաև հոս, գերմանական վաճառք երկրին արդիւնաբերութեանց տեղը կը բռնեն:

Մ'յոտանի մեծ հրապարակը գեղանկար տեսարան մը կը ներկայացընէ՝ իր հակայաբերձ ծառաստանօք, և որոց հովանոյն տակ՝ բացօթեայ պղտի պազար կամ վաճառատեղի մը կայ՝ զարմանալի դոյներովն ու կեանկորվ։ Կարաւանք լի վաճառուք ձիոց և ուղառց, երոպացի ճանապարհորդի մը մեծապէս հետաքրննական ու սիրելի են՝ իրենց ընծայած ակնապարար տեսարանօք:

Եղիսաբեթուպողոց փողոցաց մէջ ամէն տեղ ջուրը առատարար կը հոսէ, բայց աղտեղի ջուր մը, գէթ այս միջոցին. որ և իցէ աւտեն՝ միշտ վաստառողջ սեպուած է, իսկ հասարակաց պարտէզը շատ զրուեցուցիչ պիտի ըլլար՝ եթէ պահպանութեանը արժանաւոր խնամք տարուէր:

Քաղաքին մէջ բաւական թուով լէզկիք կը գտնուին, որք որմագրութեամբ կը պարապին։ Այս խոշորաբարոյ լեռնականներէն կ'ընտրուին ոստիկանութեան պաշտօնեայք, և վերջիններըս միայն յանձն կ'առնուն որ իրենց հասակին շափն առնունք կամ լուսագրենք գէմքերնին. վասն զի այլք՝ գժողովք զինուրական կեանքէ և ծառայութենէ, ամուսնոյս գործողութեանց մէջ կը կարծեն տեսնել հնարք մը զիրենք զինուրագրելու, և զմեզ տեսնուուն չորս ուղով ուր փախչենին չեն գիտեր :

Քաղաքէն ժաման հեռի պարսկական կիսաւեր ուխտատեղի մի կայ՝ իմամզատէ՝ Մուհամմէտ - Խպրահիմ կոչուած։ Փափաքելով տեսնել, լաւ կառք մը կը վարձենք ու կը յառաջենք դէպ ի հիւսիսային արևելք՝ կանճա - չյալին ուզգութեամբ։ Անձրեւով ողողուած ու խորտուրորտ վեց հազարասեգք ճամբայ կարելէն ետքը կը

հասնիք յիմամկատէ, որ մերթ կապոյտ նզկիր ալ կը կոչուի՝ գմբեթներուն ու դրանց նոյնագոյն յախճապակաց համար : Պահպանութիւնը իրենց մէկ կարդացողին յանձնուած է, և որ առանց գժուարութեան թոյլ կուտայ յայց ելլել :

Աւերակներով շրջապատած դաշտավայրի մը վրայ կը բարձրանայ այս յէնք. և կ'աւանդեն թէ մասցորդք ըլլան պարսկային հին քաղաքի մը, որոյ ընդարձակ գերեզմանսավայրը կը պատէ զայս ուխտատեղի փոքր է մզկիթն կամ ազօթատեղին և ի միջոցին՝ գերեզման մը . ճարտարապետական գեղեցկութիւն մը չունի... Աւելի հետաքննական կրնայ համարուիլ չորս կողմը շրջապատող գերեզմանստոնը, ուր գեռ եւս կը թաղեն իրենց մեռեալքը, և որոց վրայ գրուած կոթողք ընդհանրապէս գէպ յարևելս հայող խորչի մը մէջ ագուցած են: Շատերը նկարակերտ և գեղեցիկ ու խմասառն արձանագրութեամբք և այլաբանական նշանակք: Աղջկան կամ նորատի կոնց գերեզմանը կը ճանչցուի քարին վրայ փորագրուած մկրատէն, հայելիէն, ջրոյ քսեստէն, հօտաւէտ օծանելեաց անօթէն ու կնոջ արդուզարդի պատկանող նիւթերէն: Պատերազմող կտրիծի մը՝ մահարձանին վրայ քամնդակուած զէնքերէ ու երիվարէ: Բոլոր այս գերեզմանսապարանց մէջ՝ նշանակութեան արժանաւորն է մին, միակ իր տեսակին մէջ՝ ասիկայ մահարձան կոթող չունի, բայց անսր տեղ դրուած է մարմարեայ երիվար մը՝ իր բովանդակ հանդերձանքը:

Վերջապէս կ'որոշենք կառքերնիս նստերով՝ նոյն ճամբէն և արագ ընթացքով գառնալ ի քաղաք, չնայելով անձրեւէն ջրովոյ եղած հողոյն անհաւասար ելլէջին, զոր կարծես թէ չեն զար մեր ջարապաղի գերընտիր երիվարաց բոցալթեւ սովերը:

Եղիսաբեթուապուաց հողը ձեւացած է տղմային ջրոց քաշուելով ու ցամքերով, և կ'ամփոփէ անթիւ կորածեն կայծքարեր, կրանիթ, աւազպար, քուարց՝ այն: Այսնց մէջ կը գտնուին միջին հաշուով ինչուան կէս մեր խորանարդ ծաւալ ունեցող թափառ կը տորուանք: Այս է Եղիսաբեթուապուոց հողոյն յատկանիշը, բաւական ընդարձակ սահմանով:

23 Ապրիլ. — Կ'անձրեւէ, և ճամբաները ջրալից գմնդակ տըղմով շաղախուած են: Քայլելու ամենամեծ գժուարութիւն, հոս հոն դիմացդ երած աղտեղի ու խորունկ փոսերուն պատճառաւ՝ առանց կառաց կամ նաւակի՝ անկարելի են անցք:

Արդուզարդիս զբաղած ատեն՝ յանկարծ ականջիս հասաւ ինձ անծանօթ թոշնոյ մը գաշնակաւոր գեղգեղը: առջի բերան առխակ մը կարծեցի, ապա արելիկի կամ արտուոտի ձայն: Որոշել չիկրնասպ, դուրս ելայ տեսնելու թէ ուստի՝ կու գար այդ անցք

ձայնը . և տեսայ որ թուշուն ենթադրածս՝ գատարկաշրջիկ գընչու մ'էր՝ զիս ու զարմանքս տեմնելով՝ ծիծաղէն կը մարէր , և կը փութայր քանի մը քոփէկ մուրալ :

Նախաճաշը թէկլիբարովի տունն ըրինք , Եղիսաբեթուպոսյ զինուորական բժշկին՝ Տիկինը՝ թէհրուգով սիրալիր իշխանուհայն գուսար է , որուն հետ տեսասորելու պատիւն ալ ունեցանք . իսկ ամուսինս բարերաստիկ եղաւ բժշկին քով հանդիպելով նաև Գոկշայեվի , որց հետ ծանօթացած էր յիդգիր :

Կէս օրէն եսքը շրջագայութիւն մը ըրինք ի թաղն հայկական , որ պահպանութեանն նկատմամբ առջինէն տարբերութիւն մը չունի :

Այրեգակը հորիզոնին վրայ կը խոնարհի ի մոյր , և կառքերնիս հազիւ անցնելու ճամբայ կը բանայ գոմից , կովուց և ոչխարաց խմբերուն մէջէն որ իրենց ախոռը կը գտանան :

Շատ հայուհիք՝ բաց գոյնով զգեստներ հագած , երեսներուն վարի կողմբ թաշկինակատ մը ծածկելով՝ իրենց հնաձև սափորներով ջուր բերելու կ'երթան . բայց ջննջ ու մաքուր աղբերէ մը չէ այդ Ռեբեկաներու հանած ջուրը . այլ գոհ կ'ըլլան իրենց ճամբան աջ կամ ձախ կողմէն վազող վտակէն ալ առնուզ ամէն տեսակ մը նացորգներով աղոտեղեալ ջուրը . Զարմանք չէ որ բնակւաց մէջ յաճախ են զանեազան հիւանդութինք , մանաւանդ ժանաւատենդաշյին ջերմ , ու տեսակ մը բորոտութիւն կամ վէրք , նման անոր զոր կը հանեն Հալէպի և Տիարպէքիրի բնակիչք : Կովկասու մէջ քաղաքըս միայն այսպիսի հիւանդութեան տխուր մասնաւորութիւնն ունի : Պատճառը՝ քաղաքին չորս կողմի գերեզմնասուներն կրնան ըլլալ՝ որոց մէջէն կ'անցնին պարտիզաց ուռօգման ջուրք :

25 Ապրիլ . — Առաւօտեան ժամը հինգ ու կէսին՝ առանց ցաւելու կը մեկնինք յԵղիսաբեթուպոլսոյ . և թէպէտ ճանապարհորդ մը՝ երկրաւոր դրախտի նմանեցուցած է զայն , բայց երբէք հանյական բնակավայր մը չիկրնար ըլլալ , մինչ օդն վատառողջ , և բնակիչք մաքրասէր չեն .

Շոգեկառաց գնացք ի Բագու՝ առաւօտեան ժամը վեցին կը մեկնին , և կայարանը՝ քաղաքէն հինգ հազարամետք հեռի է : ի հարկէ երթ ու դարձը դիւրացընելու միջոց մը չէ այս գաղափարը : Հոն տանող ճանապարհին երկայնութեան վրայ են քաղաքին գերեզմնասունք և գիշակեր անգեղաց բազմութիւն մը : Կայարանն հասնելով տոմսակնիս առինք դէպ'ի Բագու երթալու , 'ի քաղաքն նաւթի և յաւիտենական հրոյ : Երկաթուղին կ'անցնի անմակ անապատ դաշտէ մը , ուր մերթ ընդ մերթ աշքիդ կը հան-

գիպին երամբ ձիոց և հօտից ոչխարաց : Օդը ցրտասառոյց է, և արեգակ՝ ինքզինք ցուցանելու միտք չունի :

Էվլաքի կայարանն՝ ուր կը փութանք գաւաթ՝ մը ջերմ թէյ և թեթես ուտելիք մը առնելով գառնալ կառքերնիս, և հարկ է խոստովանիլ թէ ուռա վակոնք անհամեմատ կերպով մերիններէն վերեն, բաց ի մոմով լուսաւորութենէն՝ որ ինձ շատ նախնական կը թուի :

Բաթումէն ի Բագու՝ երկաթուղւոյ այս խիստ յաճախեալ գծին վրայ, բաց ի Ռուսաց, Հայոց, Վրաց և ընդհանրապէս ուրիշ կաւկասեան ազգերէն որ հոս իրենց հողոյն վրայ են, շատ գերմանացիք ալ կան, և յաճախ կը լուսի անոնց լեզուն, ուր սակաւաթիւ են Անդղիացիք և Գաղղիացիք . գարձեալ կեդրոնական Ասիսյ ճարտար վաճառականք լայն և գոյնզգոյն զգեստներով և սրտի գոհութեամբ իրենց երկիրը դառնալնուն . ամէն ազգէ Հրէայք, և բազմաթիւ թաթարք և Պարսիկք : Այս վերջինները Բագուի նման կեդրոնական տեղուանք կու գան աշխատութիւն և վաստակ փնտութիւնով : Եւրոպացւոց մէջ կը գտնուին վաճառական ճանապարհորդք, որ գաղղիական ավրանաց անուամբ այնպիսի նիւթեր կը վաճառեն որ երբեք մեր հայրենեաց սահմաններէն անցած չեն . . .

Կուրգամիրէն անդին սրսկապանով վրանաձև չէնքեր կը տեսնուին ցցերու վրայ հաստատուած՝ տանց անմիջապէս քովը, և կամ ծածքին վրայ : Ամառը հոն կ'ապաստանին բնակիչք մժեխններէն խալըսելու համար : Հաճի՞ - Գապովի մօտեցած ատենինիս՝ աւելի յաճախակի կը հանդիպինք հօտից ոչխարաց, և ուղար կը սկսին երենալ : Ժամը մէկին նախաճանիս կ'ընենք ի կայարանի շոգեկառաց՝ որ ընտիր ճաշատուն մը ունի : Ասկէ անդին, ընդարձակ գաշտը որ ինչուան հոս տեղ տեղ գեղեցիկ հարսնուկ ծաղկօք զարդարուած էր, ալ աւելի անբեր և մերկ կերպարանք մը կ'առնու, քանի որ կը յառաջէ դէպ ի կասպեան ծով : Ենուոյ ծովեզերքէն քերերով, հինգ ժամէն կը հանճինք ի Բագու : Քարիւղի քաղպար մէկէն յայտնի կ'ըլլայ անթիւ ծխաններով, յորոց բարձրացած թանձը մուին բոլոր հորիզոնը կը մթնցընէ :

Երկու օր կը կենանք ի Բագու : Այս քաղաք յաճախ և ի բազմաց սոորագրուած ըլլալով, մեր կողմանէ աւելցընելու բան մը չունինք : Միայն ըսեմ որ եթէ քաղպարին նոր մասը զիս այնչափ չիզմայեցուց, պարսկական հին քաղքին ըլլած այցելութեամբս բաւական շահուեցայ : Մեծին և բուն Ասիսյ մէջ գտնուիլո կ'իմանաս անձուկ փողոցներու մէջ շրջագայած ատենդ :

Հին վաճառանոցին մէջ, որ լեցուած է տեղական գոյներով, յաջողեցանք մեր կարծածէն շատ աւելի ընտիր նիւթեր գնել :

Ճոխ է ամենէն աւելի կեդրոնական Ասիոյ ապրանքով, մանաւանդ կապերտ և Պուխարայի պղնձի:

Ոտթշիլտի հաշուեսեղանէն (comptoirs) մեր ունեցած յանձնարարականի մը չնորհիւ՝ կրցանք այցելութիւն ընել քանի մը գործարանաց և ամենէն աւելի հետաքննելի նաւթի հորերուն, Բայց երկրին այս հրաշալի հարստութենէն գուրս, կարծես թէ ամենայն ինչ կը միաբանի՝ քաղաքիս բնակութիւնը գժուարատար գործելու. ջուրը գէշ, ապրուատը թանկ, ու ձմեռն միայն անձրեւի երես կը տեսնեն. Բայց հարկ է խոստովանիլ որ այս ամենայն անպատճենամբն ալ՝ Բագրայ կիմայն վատառողջ չէ. Միայն ամսութ տիրող բարկ փոշույն պատճառաւ, յաճախ է արացաւը.

Պզտի շոգենալով մը մէկ քանի բարեկամաց ընկերակցութեամբ, ծովոն վրայ գեղեցիկ շրջապայութենէ մը ետքը, յորում հողմիյն պատճառաւ անկարելի եղաւ կազը բուճնկցընել և կրակէ ծովոն տեսարանը մեզ ընծայել, գիշերոյ հրաշալի պարզութեամբ վերադառնք ի Բագու, ուր գործատունք մինչեւ հեռու տեղուանք կը տարածէին իրենց եկեղական կրակի լուսաւորութիւնը.

Շարունակելի

### ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՂՋԻՔ

### ԲՈՐՋԻ ՀԱՅՈՑ ԾՈՒԱԿԱՆԵՐՈՒ ՄԵԶ

Երեսունէ մինչե քառասուն վերսդ հաւասար ուղղութեամբ հեռու է կարսէն, Արտահանէն և Ախալքալաքէն 6522 (անգղիական կամ ռուս) սովք բարձրութեամբ ծովու երեսէ վեր, և շրջապատեալ 9000 սովք բարձր լիռներէն, 75 քառակուսի վերսդ տարածութիւն ունեցող Չըլարը ծովակը: Տոկդոր Պանդեռուքոֆ (Pantjukoff) նոր և հետաքրքրական գիտ մ'ըրաւ այս և ասոր բով գրտնուող ծովակին վրայ: Այս ծովակիս հիւսիսային կողմը գտաձուածե կղզի մի, որ 400 – 500 սովք եղերքէն հեռի է: Կղզւոյն շըրջապատը դրեթէ 200 սովք է: Գետինն բաղկացեալ է ամեն տեսակ քարերէ: Ծովակին յատակը շատ խոր չէ, այլ իրբեւ 15 – 20 սովք: Կղզին մարդկային ձեռակերտ է, և անտարակոյս մարդու բնակարան կամ ապաստանարան եղած: Ասոր շրջակայ բոլորտիքը ամենին անփայտ է, և միշտ ալ այսպէս եղած է, ուստի կարելի չէր հօս իրեն ցցաբնակութիւն շինել, ինչպէս ուրիշ տեղ ըրած է, նաեւ ի կովկաս (ըստ Հիպոկրատեայ՝ Յաղագս Օդոյ, Թրոյ և Տեղեաց, ԺԵ.) և արհեստական կղզիներ շինել է: Վերցիշեալ